


9275



2003



Ա. 2.

ՐՏԱՆՈՒԱԹՈՐ



Վահան

ՏՊԱԳԻՐ. Վ. ԶԱՅԵՑՆՈՒԹԻՒՆ

1901

391.99  
Q-35

5 7 1

Ա. Զ.

Ան Հայոց  
Խոբանացիք, Աշում Ո-  
891.99  
Ձ. 246 Ար.



# ԱՐՄԱՆՈՒԱԹՈՒՐ

Հայոցակ, Միհրան



ՏՊԱԳՐ. Վ. ԶԱՅՑՄԱՆՈՍԻԹ

1901

1920

ԱՌ ՅԱՐԳՈՅԱՊԱՏԻ

Հ. ՆԻԿՈՂՈՍ ՎՐԴ. ԶԻԳԻ



Ծովուն մեջը մշտամունք ,  
Զրգուած անտէր . անտէր ոնչ  
Բոլոր ուժով միայնակ  
Կռուէր անուժ մի ոգեակ :

Եւ ծովը միշտ մոնայէր . -  
Փրիհրայից ալիքներ  
Անզոր , անդոլ . կատաղած  
Թափիէր կործին դորս յոզուած :


Այդ սղեկը ոժասպառ  
Արդեն կորած էր խապառ .  
Բայց կը մղէր դեռ կոհի .  
Ալիքներու դեմ խափի :

Կոհի մղէր յուսահաս  
Ճակատագրին դէմը վաս  
Անյժ սակայն անվեհէր .  
Եւ ծովը միշտ մոնչէր :


Կոիւ կոիւ մղերով  
Խեղճը անող . զրկանքով  
Թշտառոթեան մէջ ալեաց ,  
Կը կորսուեր անկասկած .

Ծովու մէջը սպառնայից  
Զենք մը հասաւ փրկեց զիս  
Յուսոյ հրեշտակն էիտ Դուք  
Սեւ սթեմիդ մէջ անշուք :

16 սոյ 99



ԱՌ ԴԱՍՏԻԱՐԱԿՆ ԻՄ  
Հ ՅՈՎՀ. Վ. ԹՈՐՈՍԵ Ն



Քաջ նաւասին յարած այեր  
Մքութեան մէջ փառուին .  
Կը մաժառի միշտ անպեհեր  
Դէմը ալեաց ու երկինքին :

Աղիք կատղած եւ երկնաբերձ  
Թէ անդունդէ անդունդ մղեն .

Կոի տաղավ անդադահերձ  
Քաջ նաւասին կը զընայ դէմ:

Միշտ յուսալիր եւ աննըլուն  
Դիմէ ուղիղ սպասութեան .  
Որ փառոսը այն տեղ հեռուն  
Երեն առ ցեւ գծէ ճամբան :

Գոյութեան կոի մղել անդուլ  
Եւ անվեհեր՝ մարդուս քաժին . . .  
Աշխարհիս մէջ համայնակուլ,  
Փառուն եղաք, հայր, իմ կեանին:

11 Յունի 1900



## ԵՐԶԱՆԿՈՒԹԻՒՆ

Ինչպէս կատղած ալիքներ  
Ժայռին վրայ խորտակին,  
Մարդիկ, ալսպէս ձեր յոյսեր  
Վայրկեանի մէջ կը փշրին:

ԿԵ գիմէք բայց գեղի ուր .  
 Բոլոր չորս կողմը անդունդ .  
 Երջանկութիւն ո՞հ ի զուր  
 Կը փնտռէք հոս սրտաթունդ .

Այս մարդ , միթէ շե՞ս գիտեր  
 Թէ ճօճանակ ես բախտին .  
 Քանի՛ , քանի՛ և սրտեր  
 Խոցերու մէջ կը մաշին :

Այն երազներ որ հիսես  
 Խաբեբայ են , դիւրաբեկ  
 ե՞նչ կը յուսաս աշխարհէս .  
 Երջանկութիւն , ո՞հ . երբէք .

Պարապ տեղ են մարդ . քուշանք ,  
 Կոչնչանայ ամէն բան .  
 Ուշ գիր , լսէ արձագանգ  
 Անցեալին թէ սիրաբան :

Երջանկութիւն է թաքուն ,  
 Եւ գու ի զուր մտերիմ  
 Գոչես զանի , մահու քուն  
 Գոչէ մտիր ի շիրէմ .

## ՅՈՒԽԱՀԱՏՆ

---

Չեն ինձ համար ծաղկունք գարուն ,  
Ոչ պուրակի թփիկն ու ծառ ,  
Ուր յեց սոխակ զիշերն ի բուն  
Երկնքի տակ երգէ պայծառ .

Ինձ համար չեն աստղեր , լուսին  
Որ պլպլան ժպտուն , դողդոջ  
Եւ կուսագեղ արշալուսին  
Անուշ հովիկը սուրացող :

Ինձ համար չէ գեղեցկութիւն ,  
Զի ամէն կողմ՝ խաւար է սփիւռ ,  
Եւ փրփրագեղ ալեաց շշիւն . . .  
Վէրքեր բանան սրտիս մէջ բիւր .

Անէ՛ծք , մռնչէ՛ բայց դու ծով միշտ  
Ալիքներուդ սիրեմ ել—էջ  
Յուսահատիս կեանքը ու վիշտ  
Թաղէ՛ խապառ քու ծոցիդ մէջ :



## ՈՒՆԱՅՆՈՒԹԻՒՆ



Ունայնութիւն աշխարհիս մէջ ամեն բան ,  
 Մարդուս կենաց օրեր կանցնին առ ժամայն .  
 Փթթի առտուն , կը թարշամի երեկուն ;  
 Բանայ աչեր՝ արդէն վերջին է ժամուն .  
 Դեռ քայլ մըն ալ առաջ , ահա և շիրիմ :  
 Բայց երերայ անգուլ յուսոյ ճօճանակ ,  
 Եւ երբ տեսնէ աշխարհս ունայն միայնակ ,  
 Սարսի՝ բայց դեռ կ'որորէ զինք յոյս պատիր ,  
 Եւ կը հանգչի՝ տիրէ մահու երբ թմրիր :

Երջանկութեան թշուառութիւն զուգընթաց ,  
 Մարդուս բաժին աշխարհիս մէջ վիշտ ու լաց .  
 Խորը սրտին վիշտ մը ունի ամեն ոք ,  
 Առանց ցաւի հոս արտարած կայ արդեօք .  
 —Ո՛չ— եւ չըկայ վիշտ որ իւր հետք չթողու  
 Սրտերու մէջ , դաժան կամ թէ զգայուն ,  
 Սրտին խորը բացուած վէրքն է մնայուն .  
 Այսպէս կ'անցնին ահա կենաց այս օրեր ,  
 Ու ամէն բան դառնայ ոչինչ և աւեր :

Ո՞ւր են հիմա պետութիւններն ահաւոր ,  
 Որ հովերուն հրաման տային , իսկ այսօր՝

Նուաճեր են ժամանակին զարկին տակ ,  
 Անոնց պատիւն ու փառք ծածկեն փլատակք .  
 Եւ ո՛չ , ինչպէս են այսքան փառք խաւարեր :  
 Թուշին դարեր՝ փոխուի աշխարհս անդադար ,  
 Փշրի հզօր , ինչպէս ծովուն ալեաց լար ,  
 Դո՛ւ ժամանակ , դու անխօրտակ լոկ թումբ ես  
 Եւ դու միայն ես աշխարհիս թագւոր վէս :

Ուր էք հիմա , թագաւորներ վաղանցուկ ,  
 Մինչ դուք աշխարհս համարէիք ձեզ անձուկ  
 Գոռ բանակով երբ կ'երթայիք ասպատակ .  
 Ահա բանակ , ահա և գանձ , բայց զսւր ջանք .  
 Ընկծիք և դուք մահու առջե յար նման  
 Այն թըշուառին՝ որ կը հեծէ հիւզի մէջ՝  
 Երբ ժամանակ յետին կը փակէ այս կենաց էջ .  
 Զեր փառք և ճիգ բոլորովին ընդունայն ,  
 Կ'երթաք և դուք հոն՝ ուր կերթայ ամէն բան :



## ՇԻՐԻՄՆ ԱՆՇՈՒԵՔ

ԵՐԲ ԳԻշեր պատէ երկիր իւր քօզով՝  
 Նստե՞ր ես բնաւ ցուրտ շիրմի մը քով .  
 Թափել արտասուք այն հողին վերայ .  
 Ուր սրտիդ հատոր անդորր ի քունկայ .  
 Ով մահկանացուդ  
 Յօդէ արտասուք .  
 Յայն շիրմն անշուք  
 Եթէ ունիս գութ :

Սև հողին վերայ աչերըս յառած ,  
 Ընկճուած ցաւէ կը մնջեմ յուղուած .  
 Քանի անցաւոր է աշխարհիս կեանք  
 Դարեր կը ննջեն այդ սեւ հողին տակ .  
 Ով մահկանացուդ  
 Յօդէ արտասուք .  
 Յայն շիրմն անշուք  
 Եթէ ունիս գութ :

Զը գիտեմ թէ ե՞րբ՝ այսօր և կամ վաղ՝  
 Եինելով և ինձ համար մի դադաղ .  
 Կը ծածկեն և զիս այն սև հողին տակ .

Մոռցուած և որս ճճեաց միայնակ .

Յակայն ինձ ի՞նչ փոյթ , թէ ոչ ոք ողբայ

Մեռնելէս յետոյ իմ շիրմիս վերայ .

Թէ չտարածէ ծաղկունք անխտառամ

Յիշելով ինծի գոնէ մէկ անգամ .

Ունիմ ես ինծի երկինք մը պայծառ .

Ուր կը պսպլան աստղունք անհամար .

Ոչ հեռու ինձմէ թախծագին սոխակ .

Թփի մը յեցած կողբայ իմ վիճակ .

Կայցելէ դարձեալ և գոզտրիկ գարուն

Սփռելով շիրմիս քով ծաղկունք սիրուն .

Խորին լռութեան մէջ տարերք անգամ

իսառնեն ողբին հետ նուագ զանազան .

Ով մահկանացուդ

Ցօղէ՛ ուրտասուք .

Յայն շիրիմն անշուք

Եթէ ունիս գութ :

1895



## ՀԱՅ

## ՄՈՒՐԵՑԻԿ ԵՐԴՅԱՌԱՀԻՆ

Ո՞ւր այն քաղցր օրեր , ժպիտ դուարթուն ;  
 Ո՞ւր իմ հայրական անշուք տնակ սիրուն .  
 ԱՇ , ո՞ւր սիրելիքս . . . գուցէ ծածկէ հոգ ,  
 Մինչդեռ ես այստեղ զըռնէ գուռ գողգող .  
 Զեռքըս մի կիթառ ման գամ տըրտմադին .  
 ԱՇ , չկայ ժպտող ինձ պէս թշուառին :

Ամէն ոք նայի և իրեն երես  
 Գարձընէ անդին՝ մինչդեռ աշերէս  
 Հոսին արտասուք իմ այտերն ի վար ,  
 Գողգող ձայնիս հետ հնչէ իմ կիթառ ,  
 Պատուհանի տակ՝ ուր տեղ կայ նըստած  
 Կոյս մը , պարոն մը կամ մայր զաւակաց :

Հընչէ իմ բնար , կ'երգեմ ես մաղձոտ ,  
 Գիշերներ լուսին լուսին տակ աղօտ .  
 Իզձեր պատանւոյն , կուսին անմեղ սէր ,  
 Որ ձեմի միակ , յուղէ իւր յաւշեր ,  
 Եւ ախ մը կուտայ հովին անուշիկ՝  
 Ամրգադոյն ոյտեր փայփայող յուշիկ :

Յիշեմ Հայրենիք, իմ օրեր զուարժ ,  
 Որ ինձի երազ մը կը թուին արգ .  
 Յիշեմ այն երգեր, պար որ թև իթև,  
 Գարնան աստղաղարդ երկինքի ներքեւ ,  
 Կուսանք, պատանիք, երբ հնչէր կիթառ ,  
 Քաշէին անփոյժ սրտով սիրավառ :

Ա' երգեմ իմ ցաւեր (այլոց թշուառիս ,  
 Հայցեմ գըթութիւն) չունիմ սրտակից .  
 Ոչ անմեղ ժպիտ մը շրթանց վերայ ,  
 Եւ ոչ գթալիր հայեաց մը տեսայ ,  
 Որ մաշած սրտիս ցաւերուն փոխան  
 Երեն գթութեան սեպեր զիս արժան:

Ծատերուն ծիծաղ շարժեցի վերաս ,  
 Երբոր երգերովս սրտեր քարացած  
 Կ'ուզէի յուզել լու մայ մը միայն .  
 Կորզելու համար, և աւաղ իմ ձայն  
 Կը խեղդէ ինձի, երբ անգթօրէն  
 Գուռն երեսս ի վեր յանկարծ կը գոցեն :

Աստուած տայ Աստուած կրկնելով ներսէն ,  
 Եւ կամ գոչելով — գնա՛ — խստօրէն .  
 Ես ամօթահար և արտասուաթոր  
 Ա՛հ, կը հեռանամ անկէց պլխակոր . . .

Այսպէս օրն ի բուն ձեռք առած կիթառ  
Տունէ տուն ման գամ երգչուհիս թշուառ :

1896



## ՀՆՉԵԱԿ

— — —

Ժպտեցայ գարնան նորածիլ ժաղկին ,  
Վարդի թըփի տակ երգող սոխակին .  
Եւ թիթեռնիկին կայթող սիրալիր՝  
Ծաղկանցը սիրոյ նեկտարով արբշիռ .

Ժպտեցայ ակին , կապոյտ երկնքին՝  
Ուրճեմեն աստղունք և մաղձոտ լուսին .  
Անուշ , գեղեցիկ և երազալիր  
Կուսին՝ որ ինձ սէր շնչեց սրտալիր :

Սակայն ամենքն ալ վայրիկ մը միայն ,  
Եւ կամ թէ երբեք ինձ չը ժպտեցան .  
Բայց խորը սրտիո մնաց կուսին սէր :

Մահու հրեշտակ հիմա եմ գրկեր ,  
Տեսնենք կը ժպտի՞ եթէ ոչ երբեք  
Թողուղիս անդուխ ճակատագրին ձեռք :



## ԱՆԿՈՂԻՆ

---

Անկողնի մէջ ակիզբ և վերջ մեր կենաց,  
 Հոնկանգնած կանք մէջերկու աշխարհաց  
 Միանան այնտեղ անցեալն, տպառնին,  
 Յաւէժն և ունայն, մութ լոյս, չար, բարին

Անկողնի մէջը ծնունդ ցաւերուն  
 Այնտեղ կ'արծարծի մեր կեանքը սահուն  
 Հոն, չգիտենք ո՞ւ կերթանք և մեկնինք  
 Հոն տարածուած մութ ծածկէ շատ զաղտ-  
 նիք :

Անկողնի մէջը ալիքներու պէս  
 Ժամեր կը սահին, ծածկուին անտես,  
 Կատէ գիշերուան քող մարդուս աշեր,  
 Հարուածն է դաժան մնայուն և վէր :

Հոն, անկողնին մէջ, ծեր, մանոկ և կոյս  
 Կերազեն անուշ խղձեր, կեանք և յօյն .  
 Կը մոռնայ թշուառ հոն վիշտ արտասուլք,  
 Հոն կը գագրի կեանք, կը գագրի և սուգ:

Այնտեղ կը յնդին ցաւեր մի վայրիկ  
 Մօր՝ երբ կը տեսնէ նորածին մանկիկ.

Շուրթը ժպիտ տայ անձին խրախոյս,  
 Մինչ արթուն կայ նա կերազէ քազ ցը  
յոյս :  
 Հոն անկողնի մէջ քան թռչող զեփիւռ  
 կոնցնի ամեն բան, խաղաղ, սիրասիիւռ,  
 Հոն աշխարհ և սուգ, արտառք դերեզ-  
ման:  
 Հոն յոյս, սփոփանք, վորձ, հանդիտ  
 դարման:

---

## ՅԻՇԵ ԶԻՍ

Յիշէ զիս աստեղք երբ երկինքէն վար  
 Թափեն արտասուք՝ բու սիրտ վշտահար,  
 Փափախէ մեղմիկ կուրծքիդ դող ի դող,  
 Եւ թէ գիշերին ծծես շաղ ու շող:  
 Եղբոր լոռութիւն տիրէ ամէն դին  
 Եւ յիշես մեր կեանք խօսքեր մանկային  
 Երբու առուտին ալեակ խաղաղիկ  
 Այն սահուն ժամեր, անուշ, երջանիկ  
     Յիշէ, յիշէ զիս,  
 Եւ վէրքեր սրտիս :

Յիշէ՝ զիս առտուն երբ կանուխ ելնես ,  
Ու հեղիկ մէկ կողմ վարագոյրն առնես ,  
Դիտես արշալոյս՝ դիւթուած ժմտագին  
Որ շատ նմանի մեր այս հասակին .  
Երբ բացուին ծաղկունք գու ալ անօնց մէջ  
Ծաղիկը դառնաս սիրոյ մը անշէջ ,  
Թէ հեռուստ բերէ զեփիւռն անծանօթ ,  
Այրած և թոշմած մանուշակին հոտ .

8 h<sub>2</sub><sup>5'</sup> qhu, h<sup>5'</sup> uhu,

Եւ վերջին ժամ :

Յիշե՞ զիս երբ օդն է տիուր և գայ ձիւն .  
Մէկ տեղ լսուիր թունոց ճռուազիւն .  
Ճերմակ պատանի փաթթուած երկիր ,  
Եւ թէ բընութիւն հծծէ վշտակիր .  
Երբ հնչէ յետին ժամ ես ալ այսպէս  
Մեռնիմ և վերնայ անունս աշխարհէս ,  
Երբ գագաղիս մէջ ափ մը հող գառնամ ,  
Մոռնան զիս ամէնք , գու գէթ մէկ անգամ

**3b25', Jb25' qbu**

## ԵՐԲ ԱՆՁԵՄ ՀԻՌՄԻՍ:

25 Յունի. 1897



## ԱՌ. ԹՐՋՆԻԿՆ

ԵՐԳ.

Թռչնիկ դու սիրուն,  
 Ժպիտ շրթերուն՝  
 Ինձմէ ի՞նչ կ'ուղես  
 Յուղել զիս այսպէս  
 Անցան այն օրեր  
 Եւ իմ երաղներ  
 Անուշ՝ սիրօրօր՝  
 Խոշմեցան բոլոր :

Էր երբեմն հեռու,  
 Երկուքս իրարու  
 Բանայինք մեր միըտ  
 Եւ յուսոյ ժպիտ  
 Փալէր նոյն հետայն  
 Շրթերուս վերան.  
 Ինձ քաղցր էր լսել  
 Յայնժամ քու երգել

Այն անցած օրեր  
 Էին եւ են դեռ

Յրւսոյ պէս ժպտուն :  
 Գեղեցեիկ սիրուն .  
 Սիրոյ պէս անուշ՝  
 Որ կուսին մեղոյշ ,  
 Տժգոյն աչերին  
 Փայլի ժմտագին :

Թռչնիկ : դու իժուչիս  
 Գեհ , մի՛ մոռնար զիս .  
 Եթէ կը սիրես . . .  
 Սիրեցի ես քեզ .  
 Ոհ , եկու երբեմն  
 Երգել հրճուելէն :  
 Ինծի ժօտ կանգնած  
 Եւ սրտիկս բաց :

Թերիս դաւ տարի՝  
 Վերայ այս սարի  
 Դու զիս չես գտներ  
 Լոել քու եղացեր .  
 Եւ քեզ ցոյց կուտան՝  
 Մտերմիդ փոխան  
 Մի սև հողակոյտ  
 Մոռցուած անփոյթ :

## ՄԱՂԻԿՆ

*nr թոշմած էր տեսրակիս մէջ*

---

Ի՞նչ կ'ուզես ինձմէ ծաղիկ դու սիրուն  
Միթէ սուրհանդակ անուշ անցելոյն .  
Թէ ինձ կը բերես յուսոյ մը նշոյլ  
Յերկնից՝ ուր ճեմեն աստեղք հոյլ ի հոյլ,

Դու ինձկը ժպտիս, ըայց տժգոյն ժպտով,  
Ելրթերուդ վերայ կը փայլի գորով:  
Թէպէտև թոշմած այն փափուկ ձեռքին,  
Որ քեզի քաղեց զարնան ժմտադին :

Մեռար ժպտելով և դեռ ալ ժպտիս  
Ժպտովդ ըսփոփել կ'ուզես արդեօք զիս,  
Թէ ոչ հեգնական ծիծաղիս վերաս  
Զիս ալ տեսնելով քեզի պէս թոշմած :

1 Փետր. 1897



## ԱԽՂԵԽՈՐՆ

---

Անսահմանութեան անապատին մէջ .  
Ուր փշեն հողմունք , փոթորիկք անվերջ .  
Ուր տիրէ խաւար , վիշտ ամայութիւն  
Ուր կան արձաւիբք , մահ , մոռացութիւն

Ահա , հոն , այնոտեղ պսպսլայ մի լոյս :  
Օրհասականին կարծես յետին յոյս ,  
Եւ անաստգ երկնից ներքեւ տարածուի  
Զայն մը անծանօթ ու սարսըռալի :

Հոն չկայ շարժում , չորս կողմ՝ փլատակք  
Ամէն քար ծածկէ անուն մ'իրեն տակ .  
Միմիայն լսուին ցաւոց հառաջանք ,  
Եւ կոծէ խաւար անոնց արձադանդ :

Ամայի դաշտիս մէջ խոնջ մ'ուղեոր ,  
Գընայ դող ի դող ճամբէն ի խոտոր ,  
Թէ զինքը պատէ անթափանց խաւար ,  
Գաղտնեաց ովիէան գընայ անդադար .

Անսահմանութեան անապատին մէջ  
Ուր փըշեն հողմունք , փոթորիկ տնվերջ .

Ուր տիրէ խաւար, զիշտ միայնութիւն՝  
Ուր կան արհաս իրք, մահ, մռացութիւն.  
Ահա, հոն այնտեղ, անդունդէ անդունդ:  
Գընայ մարդկութիւն, լքեալ սրաաթունդ:  
14 Մարտ 1895

---

### ԱՍԵՂԻՆ ԵՐԳԸ

#### Մայր ու Արդի

Դուրսը կը չնչէ սաստկաշունչ ցուրտ հով,  
Բնութիւն սարսի իւր բոլոր մարմնով.  
Երկինք առել է մութ կապարի գոյն,  
Որպէս թէ խմած ըլլար մահու թոյն:

Կանուխ տակաւին արև չը ծագած՝  
Թշուառ հայ կինը դողահար նստած,  
Պատուհանի մօտ առեղը ձեռին  
Կարէ կարկտէ երգէ լալագին:

Երկու զաւակներ, երեք չորս տարու,  
Փռուած են գետին, իրմէ քիչ շեռու:

Անոնք կը ննջեն, ասեղ կը շարժի,  
Թշտառ հայ կինը կ'երգէ վշտալի:

Սիրասուն մանկունք անդիտակ կեանքէն  
Անօթի փորանց լոիկ կը ննջեն.  
Հովը մանչէ, մայրը կըլլայ լաց,  
Զանոնք տեսնելով ցրտէն կծկտած:

Մէկ, երկու, երեք կը շարժի ասեղ,  
Թափէ արտասուք մայրը սրտայեղ.  
Քէշ յետոյ զաւակ պիտի արթննայ  
Եւ ինքը չունի հաց որ անոր տայ:

«Շարժեցէք նիհար ու անոյժ թեեր,  
Ու՞ր էր թէ մնար միշտ այսպէս գիշեր  
Ահա կը բացուի տխուր առաւօտ  
Ոյժ, քիշմը գեռ ո՞հ, կեանքիս վերջն  
է մօտ»:

Ասեղ կարկաէ, նա կ'երգէ այսպէս,  
Դուքսը կը սուլէ հովը մահերես,  
Անօթի փորանց, կծկտած ցրտէն  
Անմեղ մանկիկներ, հեղիկ կը ննջեն:

Զորս կողմ ամայի հիծուած թռքերուն  
Միայն կը լըսէ տիսուր խշխշուն .  
Նայի անձկալի զաւակաց վերայ ,  
Ասեղ կը շարժէ և տաք տաք կուլայ :

Հաղիւ թէ արթուն , կը ձայնէ մանկիկ ,  
“Մըսեցայ , կտոր մ'հաց տուր ինձ մայ-  
րիկ” .  
Մայրը . — Քնացիր զաւակս քիչ մը դեռ ,  
Ներս առ թաթիկներդ . — կրկնէ սըր-  
տաւեր :

— Մայրիկ , անօթի եմ ես , կը մսիմ ,  
Քիչ մը հաց տուր , մինչ առտու կը մեռ-  
նիմ — .

— Քնացիր զաւակս , կուզե՞ս որ տամ  
ջուր — .  
Ու ճակտին դրոշմէ տժգոյն մի համբոյր :

— կը մսիմ մայրիկ , համբոյրներդ հի-  
մայ  
ինձ չեն տաքցներ , քու սրտիդ վրայ .  
Առ զիս ու սեղմէ՛ , մարմինըս սառած՝  
Գուցէ տաքանայ : տուր ինձ քիչ մը  
հաց — :

—Քնացի՛ր զաւակս , երդեմ քեզ օրօր  
 Դեռ մութն է բռնած չորս կողմը բոլոր .  
 Արտսունքովս թրջած չոր հաց դու կե-  
ըար  
 երէկ չէ առջի օր , միթէ մոռցա՞ր — :

—Օրօր չեմ ուզեր , քուն չունիմ մայրիկ ,  
 Կուզեմ տաքանալ և հաց մի քիչիկ ,  
 Այդ ձայնը անուշ որ կը լսեմ դուրս  
 ինչ է , լսիր՝ , տե՛ս , ծագի արշալոյս : —

—Քամին կը շնչէ , ձայն չկայ տղաս .  
 Ծառեր կը ճշեն , ամէն բան մեռած .  
 Ծառած բնութիւն , ոարսի իւր մարմնով  
 Ամէն բան կայուն , իրեն մէջ էրմով :

—ԶԵ՛ մայրիկ , լսիր՝ , ինչ անուշ կ'եր-  
գեն ,  
 Այնտեղ տղաքներ , ատաղերուն մէջէն ,  
 Ինծի կը կանչեն , մայր , արդե՞օք եր-  
թամ ,  
 Իրենց ըլլալու ընկեր անբաժան .

— Տղա՞ս , ամգերով պատաժ է երկին ,  
Զկան աստըղներ , պոպուն սիրային .  
Քեզ երգեմ օրօր , քնացիր անուշ՝  
Կըլլաս դուն անսնց ընկեր շուտ թէ ուշ :

— Կը մսիմ մայրիկ , մարմինս է սառած ,  
Առ զիս ու սեղմէ՛ կուրծքիդ վրայ բաց .  
Քաղէ ծաղիկներ , սիրուն հստաւէտ  
Ինձ համբոյրներովդ ծածկէ սիրաւէտ : —

Մայրը կը դրկէ որդին դալկահար ,  
Դրոշմէ համբոյրներ հաղար ու հազար .  
Եւ այդ գրգանքի մէջը սիրական  
Երկուք միասին ննջեն յաւիտեան :



## ԳԹ.ՈՒԿՄԻՒՆ.

Օդեր ցրացան . ձմեռը հասաւ .  
 Աղքատին վիճակ աւշ դժուարացաւ .  
 Թշուառութիւն — . կոչ մերկութիւնսկ  
 Ցցուեց աղքատին դէմբ ծաղրանիւ:

Խեղճը հաց կ'ոգէ , փսղոցի մանկիւն .  
 Չունի , աղքատ մ'է , նշանակութիւն .  
 Ամենի կը ճային ու կանցնին կերպան  
 Չկայ մտածող մը անոր կրան :

Քամին կը ճաղկէ ամենո՞ւ երես  
 Ու խիդճերն իսկ մեռած են կարծես .  
 Անօրի փորսանց . ցրտն մահացած  
 Խեղճը տունէ տուն կողէ քիչ մը հաց :

Հարուստը նուած կառքի մէջ փաղփուն  
 Փարքուած շալին կը դիմէ իր տուն .  
 Բոլորի զուարք շուրջը կրակին .  
 Եւ զաւակներով խօսիլ սիրազին :

Խեղճն ասդին կողայ, մէծ է արտին ցաւ,  
իրեն զարսկներ անօրի ժարաւը .  
Տունը իրեն դարձ կրսպասեն դողդող  
Վախ , անոնց վրայ չի կայ մտածող :

Մարդիկ, զբացե՞ք այդ խեղճին վրան .  
Տուե՞ք ֆիչ մը հաց , կը բաւէ այդիսն .  
Չանի , ձեզ նրան կին մըն է ծնած  
Մարդիկ , աղյատին տուե՞ք ֆիչ մը հաց :

Ո զիտէ ինչպէս եւ թէ ինչչ յտուի  
Ողջունեց նրան մայրական գորով .  
Երբ տեսաւ քովը մանկիկ նորածին  
Նա կը մեռնի , հաց տուե՞ք աղյատին :

Այդ խեղճին վրայ զբացե՞ք մարդիկ .  
Եւ մի արտախսե՞ք ինչպէս մի շնիկ .  
Հանեցե՞ք բաժին ձեր փիլշրանիներէն  
Առանց զբոքեան դուի մարդ չե՞տ արդէն :

Նա ձեր զբոքեան կարօս է , կարօս ,  
Քարշելու համար իւր կեանից աղոն .  
Մեռնին անօրի , ահ . ինչչ դժնդակ  
Այս է սկիզբեն աղյատին վիճակ :

Մարդ, մի՛ դարձներ երեսդ անդին ,  
Հոսող արտասով դիսէ այերին .  
Անեծօֆ : սիրելի է ապրիլ մարդուն՝  
Մեռնի , անօթի է զորք ունիս դուն :

6 ԳԵԿՈ . 99

Միացման Գիծ

Եւ ժամանակը կը քարշէ իւր լար՝  
Մութ ծալքերու մէջ կը փաթթէ աշ-  
խարհն ,  
Գալիքն անորոշ , անցածը միթին՝  
Մարդը կը խաղայ աչկապուկ կեանքին

Դողդոջ քայլերը տրտում ու տխուր՝  
Կուզզէ , չը գիտեր սակայն դէպ ի ո՞ւր  
Բայց այնպէս կերթայ , կերթայ միշտ  
առաջ  
Իրար խառնելով ժպիս ու հառաջ :

Արտառուք ու հիւծծիւն, սրտեր աւել-  
ըակ

Անստուգութիւն աճիւնք վլատակ  
Թշուառութիւն, մահ, կը ծածկէ երկիր,  
Եւ մարդը գնայ առաջ վշտակիր:

Կեանքը անորոշ, վազուան չգիտեր  
Հոս հոն կը շրջի, կը լլայ օր մը ծեր,  
Դարձեալ անգիտակ, ջանքեր ապարդիւն  
Բռնելէ չորս կողմ միշտ անորոշութիւն:

Կը տիրէ գիշեր, չորս կողմը անդունդ  
Ընշունչ, անմուռնչ և թէ սրտագունդ,  
Կը շրջէ աշքերը տագնապալիր  
Սակայն անօդուտ բան մը չը շարժիր:

Կեանքը ալ մաշած, յոգնած ու խոկուն  
Վճռէ ցաւագին, և թէ երազուն.  
Կը գիտէ մօտիկը կանգնած դաժան  
Կեանքի վերջակէտը սև գերեզման:

Ծերացած երկիր ամայի մի վանդ  
Աշնչութիւնը կուտայ արձագանք  
Հովերկը փշեն, մարդը յաւիտեան  
Գերեզմանի մէջ քաշէ քուն մահուան:

Շարժումը կեանքի , ներկան՝ անծանօթ  
Անցած գացածին , գալիքին աղօտ .  
Գիծը միացման—այսպէս և շիրիմ  
Ոչնչութեան մէջ և յաւիտենին :

8 Գեկտ . 99

### Զիկնի ՀԱՑԻԿՆԵՐ

Պատած է գետին  
Զմեռուան պատան .  
Երկիր ու երկին  
Տիրագին կուլան .  
Փքն ու ձիւնէն  
Անվախ համորձակ՝  
Խաղար երգելէն  
Տղեկը միակ .  
Երբեմն խօլագին  
Երբեմն կամաց ,  
Հատիկներ ձիւնին  
Կը թափթփին ցած .  
Եւ տղեկը միշտ  
Քովը կուտակէր  
Անդէա՝ ցաւ ու վիշտ .  
Ձիւնի հատիկներ :

Նա իւր գործին մէջ  
Յառաջ կը գնար,  
Կռուելով անվերջ  
Իւր ուժով տըկար .

Հազիւ թէ յարդած  
Կը կարծէր ուղին  
Յոգնոծ ու դադրած  
Կը նայի ետին .

Նոր նոր խորշոմներ  
Իւր ճակտին վրայ,  
Դոլդոզ, սրտաւեր  
Կը նստի կուլայ .

Մազերը ճերմակ  
Թոթվէ տխրագին  
Անցեր ժամանակ  
Եռանդը որտին .

Շունչը չէ աաքուկ  
Ոյժը նուազած .

Ժամանակն անձուկ  
Կեանքն է կրծած .

Ընկնած ծանրաբեռ  
Առած իւր տարիք .

Կեանքի մահաբեր  
Կոպասէ հատիկ .





( Գին 20 Սանդիմ )

---

### ՎՐԻՊԱԿ

Եղ 14ի 10րդ տողին «Ժպտեցայ ա-  
կից» ը պէտք է կարդալ «Ժպտեցայ սիւ-  
քին».

9275

24 13

